



ԱՐԴԻ
Վ ԾՈՎԱԽՐԵՍՏ,

ԹՐԱՄԱՑԵԱԼ, ՀՅԱՅԵԱԸՆՔՐ ԹԵՂ-ՕՋ
ՅԱՐԺՄՈՒՆ-Մ ՄԵՇԱԽԱԿԱԿ ՎԱՐԵՎԵՑ

ԽՐԵԱԳԻ ՀԱՅՐԵԱԽ-ԱՌ
ՄԿՐՏԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԽՐ-ՄԵԱՆ

ՀԱՅՈՐ ԵՐՐԱՐ
ՅՈՒԼԻ 1859 · թիւ 7 ·

ՊԵՆՏԱԿ
Խաղաղ Վասոյացած Արքայաց
Դպրութ





ԵՐԾՈՒՅԻ ԱՀԱՎԱԿԱՐԵՎԱՆ

ԹՐՈՒՑԵԱԼ ՀԱՅԲԵՆԱՍԵԲ ԹԵՒՈՔ

ՅԱՐԺՐՈՒՆ ՄԵՆԱՍՏԱՆԿՆ ՎԱՐԱԴԱՅ

ՈՐ ԴԱՎԱՏՈՍՊ

ՀԱՅՈՐ

1859

ՅՈՒՆԿԱ

ԱՀԱՎԱԿԱՎ ԱԱՅՈՒԱՃՎԱՇՈՒԹԵԱՆ

ԵԿԵՆԵՑԱՇԱ ՀԱՐՑՆ ԱԱՅԱՎԱՎԱՎԱՆ

ԵՐԱՆԵԿԱ ՏԵՐ ԽԱԶԱԿ ԽՈՐՓՈՐԵՑԻ ՄՐԲԱՉՆԱԳՈՅՆ

ՎԱԹՈՐԱԿՈՍ ՀԱՅՈՑ ԱԱՅԱՎԱՎԱՆ

ԺԱՅԱՆԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԱԵԾԻ ՀԱՅՐԱՎԵԹԻԿ՝ ԵՐ
ԽԻՍՏ ԵՒ ԳԱԿՆԱՂԵՄ զի ողորմելին ՀԱՅԱՍՏԱՆ մատնեալ
կայր ՚ի ձեռն երկուց ահհաշտ պետութեանց . Յունացն
ասեմեւ Ամիրավետին . արեւն Երշակուսեան թագին վաղ

ուրեմն էր նսեմացեալ եւ արքունիքն հայրենազարդ՝ որի
լեալ պատառօղ եւ արիւնուու շտ գազանաց . կայր թէ եւ
փոքր ինչ կարդ նախարարաց հայոց կանդուն , բայց նորին
եւս իբրեւ 'ի գիշերի շրջեին՝ պակուցեալք յահէ բոնա.
կալաց եւ անողումն անհարազատ իշխանաց :

Հայոմ անբարի ժամանակին բարձրանայ յաթոռ Հայ.
բառետական երիցս երանելի Տէր Սահմկ երրորդ Զորափո.
րեցի . գորվ յաշակերտաց մեծի վարժապետին թէուրու.
սի քոթենուորի . այր լի բազմուպիսի գիտութեալիք եւ
քաջահմուտ 'ի կոտ ավարութիւնս հոգեւորական եւ ազ.
գային : Յառաջնում ամի կաթողիկոսութեան սորին . պա.
տառեցաւ խաղաղութիւնն հայաստանին՝ որ 'ի փաքը մի.
ջրցէ կայր 'ի լոռութեան . զի զօրավար ոմն այլազգիք Բա.
ռաբա անուն արձակեալ վեր 'ի վայր արար զամենայն .
յետ որոյ Հայք եւ ապա Յոյնք, որոց կայսր նստէր յայ.
նըմ միջոցի Յուստիանոս երկրորդ : Ապա հասին 'ի վերայ
րուրը երկրիս եւ հայրենուցս այլազգիք 'ի հարացոյ արե.
ւելից՝ երբ վագերք կատաղիք եւ բանդեալ ապականեցին
զամենայն շենս եւ զանչենս . յայօմ ապականչաց ոչ կա.
րացին զդէմ ունել Յոյնք ; որը գոռոզաբար տիրապե.
տել միայն ցանկային բեզզմնաւորին հայաստանի , առանց
աշխատութեան եւ զանձն 'ի վերայ գնելը հպատակաց :

Լուր հպատակութեան հայաստան աշխարհին ընդ իշ.
խանութեամբ Յունաց 'ի վազուց հասեալ : Էր յականն
Ամիրապետին հադարացւաց . բայց առ 'ի չքանալ դուռն
մեծի պատերազմի՝ առ վայր մի զանց արարեալ , ապա.
առաքեաց զՅեթթոյ ոստիկան , որ բանիւ խաղաղութեան
եկն եմուտ 'ի Հայո եւ կեղծաւորեալ սիրով մինքն զրա.
զում . 'ի կարծամտացն հանգուցեալ՝ առկաւ առ սակաւ

զմի մի 'ի պատուական նսխարարացն սկսաւ ունել եւ 'ի Դամակոս շղթայակասպ առաքել 'ի կապանս մահահուաբանից . ընդ որս եւ սրբանեալ մեծ Կաթողիկոսն Տ. Սահակ կապեալ 'ի ծանր շղթայս տարժանելի տառապանօք եւ ապա աւարեալ շատ երեւելի սպասա սուրբ եկեղեցեաց, Թափուր եւ կողոպուտ եթող գնամենայն :

Իմեկնել սորին յաշխարհէս՝ դարցեալ արտաքս ելին ծակամուտ Յոյնք եւ խրոխառալով կրկին դիմել սկսան անտերոնջ հայաստանիս, որոց լուր առ ամիրապետն ժամանեալ կրկին առաքէ այլ զօրավար Մահմատ Ոգբայ անուն :

Յուսացեալ 'ի ջախջախ եւ 'ի մարդելոյզ պաշտպանութիւն Յունաց, ել ընդդէմ զօրավարիս 'Սեբաեհ կամ սարական նիզակակցութեամբ Սմբատայ եւ յանկարծուատ 'ի վերայ անկեալ բնաջինջ երարձ զզօրս նորին միանդամայցն . իսկ ինքն Ոգբայ մազգաբուրծ լեալ հազիւ զանձն իւր զերծուցանէր առ ամիրապետն : Ասւանօր ես լուեմ զի ժամանակ է ոսկեցրիչ պատմագրին Յովհաննու կաթողիկոսի բարբառել՝ թէ զի՞նչ զկնի այնորիկ բանք ահեղասաստ ամիրապետին՝ որպիսի պատրաստութիւն Ոգբայ մեծի հազարապետին եւ զի՞նչ ազգեցութիւն տու այն հուր լափող բարի բարեխօսութիւն կալանաւոր սուրբ հայրապետին Մահակայ սկսանի շարակարգել այսպէս :

" Վիդ ապա բազում ընդ իւրեւ գումարեալ 'ի զէնս եւ 'ի զսրդ եւ տէգ նիզակի, եւ անհնարին դառնութեամբ իրոխտանայր՝ գալ առ նու լզիրէժ 'ի հայոց՝ զիւր լոց զօրուն հայրելոյ ; հրդեհել, բանդել, կործանել զեկեղեց միւս հայոց . Եւ առ հասարակ գերել եւ կերակուր տալ անողորմ սրոյ : Իսկ սուրբ Կաթողիկոսն Հայոց Մահակ գեռ եւս կայր կենդանի 'ի Դամակոս, իրեւ լու

ու առ զանհնարին սպառնալիսն Ողբայի, խնդրէր հրաժեշ
 ՚ի նմանէ երթալ առ նա, թերեւս հնար լիցի դարձուցա
 նել զնա յսնհնարին դառնութենէ մտացն. իսկ ՚ի հրամա
 յելնորայ երթալ առ ինքն, իրբեւ չոգաւ. ՚ի Խառան, իսկ
 եւ իսկ հիւանդացաւ Առըրը Կաթու զիկոսն ՚ի հիւանդու
 թիւն մեծ, եւ ապա գրէ նամակ աղաջանաց առ Աղքայ
 իւրով իսկ ձեռամբ, բազում թախանձանօք եւ աղերանլ
 պազատանօք, յուշ եւս առնելով Ողբայի զհասուրակաց
 յահ մարմնոյ, եւ թէ զնն, գալոց է եւնա ամենայն մահին.
 նացուաց, եւ ՚ի տապանի վաղվաղակի դնելոց. այլ եւ զնն
 հնարին դառնութիւն դժոխոց տարարոսի. նմա լնդ
 յուշի կապեալ, դարձեալ գոտարամահն իւր լնել ՚ի
 դաշնաւորութիւն նմա բերեալ, եւ այսպիսի զգծացու
 ցիշ բանիւը համոզեալ աղաջէր դառնալ ՚ի խորհրդոց չա
 րաց, եւ չառնել զայն ինչ՝ պր հանդ երձեան էր առնել
 զապիրատ մոլորութիւնն ՚ի վերայ Հայոստանեացս.
 ՚ըս ապա զայն հրովարասին. հրամայէ յետ վախճա
 նի իւրոյ դնել յաջոյ ձեռին իւրում, զի ինքն Աղքայ
 եկեալ առցէ ՚ի ձեռաց նորա, թերեւս զգծացոյ ըդօծել
 զանօրէն մասածութիւնն իւր ։ իսկ ոստիկանն Ողքայ.
 իբրեւ լուաւ զմահ Արբոյն Ասհակայ, վազմազակի առա
 քեաց գեսպակս հրամայէ ոչ թաղել զնա, մինչ զի ինք
 իսկ երթիցէ ։ Եւ իբրեւ չոգաւ վաղվաղակի առ դիապա
 տիկ մարմին առն Աստուծոյ, մտեսուլ ձեռն նմա շարժեր
 ըստ օրինին իւրեանց իւրեւ կենդանւոյ, եւ ողջունէ
 զնա ՚ի լեզու իւր՝ սալամ ալէք ասելով ։ իսկ ապա հո
 գւոյն ազգումն զձեռն սրբոյն որ անշնչութեամբն է
 խափանեալ շարժեաց ընդդէմ ոստիկանին ՚ի պատճառ
 աղերանաց, ընդ որ յաւետ ՚ի զարմացման եղեալ, եւ

առեւոլ զնամակն ՚ի ձեռաց նորա եւ ընթերցեալ ասէ .
 ՚ այն խնդիր ըս կատարեալ է՝ պատուական այրդ Աս-
 տուծոյ . Եւ նամակ ՚ի նախարարս հայոց գրեալ , եւ
 ՚ հանդերձ Սուբբ մարմնով Հայրապետին ՚ի հայս առա-
 քեալ բազում պատուով եւ թողեալ ՚ի բազ զյանցանս՝
 զոր առ նա գործեցին եւ ինքն լնդ կրունկն դարձեալ
 զ գառնայ ՚ի տեղի իւր .

Եւ այսպէս զմեռելութիւն նորա պատուական ա-
 րար Աստուած՝ քան զմեր կենդանութիւնս , եւ ՚ի սադ-
 րելոց աղօթից նորա՝ փրկութիւն մեծ ծագեաց աշ-
 խարհիս մերում :

Ո՞վ սքանչելիացոյ , ՚ի ձեռն մարմնով մեռելոյ անգամ ա-
 խորժէ աջն վերնախնամ բարիս առնել հայաստան հօտին .
 տես թէ քանի՞ սիրով սիրահար է մաքուր աղաւնեմիտ հօ-
 տին իւրոյ ժորըու . որ ՚ի սկզբանն զարմանալեօք կոչեաց ՚ի
 կոջումն փրկանաւոր , նաև աւանիկ ոչ բնաւ դիտէ ՚ի քուն
 զաշկունս իւր կափուցանել սակս նորին . եթէ ՚ի ձեռն մե-
 ռահալ մարմնոյ մեծին Սահակայ հրաշագործեաց բարիս
 առնել հարաբին իւրոյ սիրելոյ Տանս Ասքանազեան , ա-
 պս բանի՞ առաւել ՚ի ձեռն ողջ ելոց մարմնով զնոյն կամի
 կրկնել հայաստանիս . միայն թէ կամս խնդրէ պատրաստա-
 կան եւ ահա բաւ է զարմանալիս հրաշագործել . Աչ
 հեռի վարկանեմ արկածը տանս Հայկայ՝ արկածից մեծի
 տանն Աբրահամեան , որ ՚ի դարս հնութեան . զի որպէս նո-
 քին միաբանութեամբ եւ օրինացն Աստուծոյ պահպանու-
 թեամբ միայն գլէին քան զբազում ձօխ թագաւորու-
 թիւնս ՚ի վեր , այսպէս եւ հայաստան՝ յօրմէ հետէ տեղի
 դաւ ընդունաբան լինելոյ Քրիստոնէական սրբազան կը-
 րօնիս , բաւական եղեւ նմին ջերմեաանդութիւն կրօնիս մի-

ութիւն ընկերական եւ սէր ազգային , որովէս պայծառ տեսանի . ՚ի Մամիկոնեանն ՚ի Վարդան ՚ի Աշհակ ասպետ եւ յայլ . մանաւանդ ՚ի մեծս տէր Սահակ կաթողիկոս :

Պատրաստ է յարաժամ յատուկ զուարթունն հայաստանի . ՚ի մատուցանել զաղօթս խնդրուածոց որ վասն կենդանութեան նորին յականջս Տեառն զօրութեանց . միայն թէ մի վերջացուք զարժանաւորն խնդրել զբարիս որ վասն նորին . կամք վերին հրամանինք քաղցր են յընձնեուել տռառազեղուն զբարիս . միայն թէ մի ծուլացուք զպատշաճն ՚ի գործ արիանել . առատ է Տէրն պարգեւարաշխութեան . միայն թէ գիտիցեմք ըստ արժանոյն ՚ի գործ ածել զոր ընդունիմք զբարին :

Բ. ՀԱՆԴԻՍԱՐԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԵՆ ԱՌԱՔԻՆԵԱՑ :

Հ. ՍՄԲԱՏ ԲԱԴՐԱՏՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԱԿԵՆ ԱՐՔԱԾ ՀԱՅՈՑ

Ողորմածին Աշոտյ երեց որդին բարեյիշատակն Սմբատ , իր հայրենասիրութեամբը այնչափ երեւելի եղաւ քաջագործութեան մէջ որ՝ բոլոր աւազակաբարոց յախտակիչ թշնամեաց խումբերը հալածեց բնաջինջ ըրաւ իր երկբեն , եւ ամեն թագաւորներէն աւելի զօրաւոր ըլլալուն համար

ալ Տիեզերակալ կոչուեցաւ . Եւ իր նախնեացը քրտամբը
 եւ աշխատութեամբը Հայաստան գեղեցիկ պարտէզի մը
 նման զարդարուած տեսնալով , ինքն ալ իր աշխարհաշէն
 ոգուով սկսեց իր հայրենիքը աւելի պսյծառացնել , եւ բո-
 լը աշխարհի առջեւ աւելի շքեղ պանծալի եւ երեւելի
 ընել ուզելով , մեծուց ընդարձակեց այն այսօրուան օրս
 երեւելի հնութիւն եւ պանծալի միշտակ եղող Անի
 մայրաքաղաքը , անուանիկ հաստատուն գեղեցիկ եւ զարդա-
 րուն պարփակով մը շըշապատելով . որուն վերայ ութը տարի
 հազարաւոր հոգի աշխատեցան . Անգնեց Սմբատ այս
 ահագին երեւելի շինուածքը յահարկութիւն թշնամեաց .
 յուրախութիւն եւ միանգամայն յաւերժական յիշատակ
 փառաց . Հայկազնոց , զարդարեց Սմբատ զԱնին հարփւրա-
 ւոր եկեղեցիներով . վանքերով եւ զանազան տեսակ վայե-
 լու շենքերով զարդարուած պալատներով .
 Ալրդարեւ երեւելի եւ գովելի եղաւ Սմբատ իր աշխար-
 հաշնութեամբ եւ խաղաղասէլ բնաւորութեամբը , բայց
 ափսնս որ երգոր ամէն կողմանէ յաջողութիւն գտաւ ,
 չմտածելով թէ ամէն բարութիւնք եւ յաջողութիւնք 'ի
 վերաւոտ կը շնորհին մարդկանց , անոր համար անօրինեցաւ
 բարձրացաւ իր սիրող՝ եւ մեծ չարագործութեամբ բարկա-
 ցուց զանբարկանալին Աստուած որ , ան ալ պատժեց զին-
 քը , մէյմը որ արհամարհեց եկեղեցւոյ օրէնքը իր քրոջը
 աղջիկը կին առնելով . եւ երկրորդ որ առանց ըննութիւն
 ընելու անմեղ մարդ մը այրեց՝ որուն համար զրպարտու-
 թիւն կընէին թէ Անի քաղաքին խոտին համբարանոցը այ-
 րեր է .
 Յիլաւէ որչափ քաղցր ուրախութիւն եւ բերկրու-
 թիւն պատճառող առիթ մըն է հայրենասիրի մը , տեսնալ

լսելը կարդալը այսպիսի երեւելի թագաւորի մը մեծագոր
 ծութիւնները շնութիւնները որ՝ ազգին փառացը եւ սի-
 րոյն համար աշխատէր հոգնէր է , եւ որչափ ցաւ եւ
 դառնութիւն կզգայ նոյն ազգասէր անձը , երբոր կը տես-
 նայ թէ այսպիսի մեծագործ զիւցազն առսորդնի անձ մը ,
 վերջը ինքը լինքինքը մորութեան գերի ըրեր է փոխանակ իր
 կրիցը եւ բաղձանացը թագաւոր եւ իշխողը ըլլալու .
 Յայտնի է թէ ինչպէս որ ճախորդութիւնը փորձութիւնը
 մարդուս առաքինութեամբ զարդանալու միջոց մըն է ,
 նմանապէս յաջողութեան հանգ ստութեան ժամանակէ ալ
 թէ որ մարդս մտածելու ըլլայ թէ յանկարծ զանազան
 չարութիւնք թշուառութիւնիք կինան պատահի , ահա այս
 խորհրդածութիւնը մեծ միջոց մը կը լլայ առսորդնութեան
 մէջ հաստատ մնալու . եւ այսպիսի անձը Աստուածային նա-
 խախնամութեամբը միշտ երջանիկ կը լլայ ամենայն կերպով
 Մարդս քանի որ բանականութիւն ունի , պէտքը չէ ճա-
 խորդութեան եւ յաջողութեան խաղալիկն ընել ինքը վիճը ,
 հապալ միայն թէ առաքինութիւնը իրեն ամուր պարփակ մը
 ընելով , զանոնք իրեն խաղալիկ ընելու ու երբեմն երբեմն
 ալ վրանին ծիծաղելու է . ահաւասիկ այս է կատարելու-
 թիւնը ու խելացութիւնը .

Գ. ՏԵՍԱՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻ ԱՇԽԱԲԱՑ

ՍԱԼԱՊԱՏՈՒ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔ

Ա արագ լեռանը հիւսիսային ձիւղերու խորածորիմը մէջ
շնուռած է շափաւոր մեծութեամբ . որուն առաջին հիմնա-
դիրն մեր Լուսուորիչ Սուրբ Գրիգոր մեծ երախտաւոր
հոգրերնիս լինելուն համար , վանքն հետոյ Սուրբիցոր ա-
նուն առացած է . ինչպէս որիւը հին եւ վաներական կոն-
դակէն ալ կիմացուի , որ կ'սէ . Եւ շնորհազե-
զուն օր հնութեան կոնդակիս ծաներուք . սիրելիք մեր
՚ի Տէր , լուսաւորչազարմ եւ լուսուորչադաւան հաւա-
տացեալ Քրիստոնեայքդ . յաղագ և Սալիապատայ վանից
որ ոչ թէ Սալնապատ , ոյլ թէ սա է լաւ անապատ
կոչեցեալ ՚ի լուսաւորչէն . որ է ՚ի մէջ երկրին լանայ .
Յոր սուրբ հոյրն մեր պարթեւական եւ լուսուորիչն
հայկազեան տոհմիս , կեցեալ ամս ու թուժաւասն , սակա
տենցալի ամենազօր աւագ սուրբ Նշանին . զի ըղձայր եւ
փափագէր սիրտ սուրբ հօրն ՚ի դէմ նորս . եւ յաւուրն
անգամ մի ելանէր ՚ի վերայ ծնկանցն ՚ի գլուխ լերինն
եւ դարձեալ իջանէր ՚ի վերայ ծնկանցն ՚ի տեղի ՚ի ր .
Ճնէր եւ աղօթէր զցայդ եւ զցերեկ վասն կենաց
սուրբ Նշանին , Եւ ՚ի միում աւուր դարձեալ ել ՚ի
Լետոն բատ ամենայն աւուր ՚ի վերայ ծնկանցն , ետես
յայնմ տեղուշ ուր ինքն կոյր սուրբն Գրիգոր , ահա
հրեշտակ Տեամն էջ առաջի իւր եւ առեւ ովք քաջ
հովիւ եւ մշոկ բարի բանաւոր հօտին Քրիստոնի մի չար-

" չարեր զքեզ առաւել բան զկար քո , եւ նոյն ժաման
 " վերացաւ յերկինս եւ ահա բղխեաց աղբիւր բարեհամ
 " 'ի տեղի ծնկանցն յորում կայր սուրբն Գրիգոր . եւ այժմ
 " կոչի Քրիստոսի աղբիւր :

" Յարուցեալ 'ի տեղոջէն եւ էջ 'ի վերայ ծնկանցն
 " յայնկոյս 'ի մէջ ձորակին եւ 'իգիշերին բայն միկ օթե-
 " գաւ եւ ննջեաց ետես 'ի տեղեանն գիշերոյ : զի ահա
 " կայր անդ քաղաք մի մեծ 'ի նմանութիւն քաղաքին
 " պրոդ Եղուսաղէմայ , եւ ահա երեւէր ամենայն տնօրի-
 " նական տեղին . եւ տեսանէր զինքն կի միջի նոցունց .
 " տեսանէր զուրբն Աիօն . զողորբ Գողգոթայն , զուրբ
 " Յայրութիւն , եւ ք'ի միջի նոցա սեղան ականակատ զկեն-
 " սանու լրսաբուղիս տուրբ գերեզմանն Քրիստոսի , ճիշտ
 " եւ ամենեւին անպակաս , եւ 'ի մէջ երազոյն հիացիալ
 " ապշեալ փառս տայր Աստուծոյ : Եւ երբեւ զարթեաւ
 " 'ի քնյն . եւ ետես զինքն 'ի մէջ ձորակին , անկետ իվե-
 " րայ երեւաց արտասուելով աղօթեաց առ Աստուծ
 " եւ գոհացաւ զԾեառնէ եւ գոչեաց զանուն ձորոյն Ելու-
 " սազէմայ ձոր . որ արդար եւ իսկ է : վասն բանի բազ-
 " մաշարչար սուրբ հօրն մերոյ եւ Լուսաւորչին . որ յու-
 " թուատառն ամ էր 'ի Ճեղելին եւ 'ի ծգնելն իւր անդ
 " Արդ սակա տենչանաց սրտին եւ մեծի փափագանաց հոգ-
 " ւոյն . զոր ունեւը առ կենսատու աւագ սուրբ Նշան
 " ետես եւ միմիթարեցաւ 'ի ժամնւն եւ յանզըաւ յա-
 " բիտեսնս :

Գերամաքուր սուրբ հայրերնիա՝ այս փառաւուոր տեսլեանս
 սրբանի լինելէն ետեւ , վանից հիմնարկութիւնն կնէ եւ
 կը հաստատէ կալուածներով եւ անդաստաններով : եւ
 վերջն ալ իւր հավուական գաւազանն , տերունի սուրբ

իսրհրդեան նորթակիր և եղանն ։ (ո՞ր լայն ժամանակին արբաջան
Առաջաւալելին հայած սովորութիւն է ար հետեւին իշրջուելին
պատճեղած գեղն ոռորդ պատրագ մարտացանելու համար) .
հպիսկոպոսական իշխանութեան մատանին , աշխատասեր
միջաց սուրբ գօտին , այս սուրբ վանքս թողուց իրը միշա-
տակ անկորուստ եւ իւր մեծի սիրոյն նշանակ . ինչպէս որ
կը վայեն Յովհան Կաթողիկոս , թուլմայ Արծրունին եւ ու-
րիշներ :

Ի՞ն պիտի անդին գանձեր ՚ի սուրբ տեղս թողուած լի-
նելուն համար . մեծն Սերսէս սուրբ Հայրապետը Հայատա-
նիս մէջ հազարաւոր վանքեր հաստատած ժամանակին , այս
վանքս աշ մեծապէս նորոգէց եւ փառաւոր կերպով մեծա-
ցցոց . զնորկեած տեղեւ շատ մեծամեծ փոփօխութիւններ
հեռաթիւններ եւ նորոգութիւններ կրելէն ետեւ՝ մինչեւ
այս դարս հասածէ . որոյ այժմեայ տեսսրաննէ այսպէս :

Իուն վանքը բլրակի մը վրայ շինուած է կէսքարէ եւ
աղիւսէ պատրապով շրջապատած . երկու փառաւոր գմբեթա-
ւոր տաճար ունի հին ճարտարութեամբ արուեստակերտած
բոռակուսի ձեւով , առաջին տաճարն է յանուն սուրբ
Աստուածածնի , որուն վերի ճակատի արձանագրթիւնն է
այս :

Իթու-Ականսիթեան ՀԱՅԿԱԶԵԱՆ ՏՈՒՄԱՐԻՄ ՚
Ա. ՚ Ի ԴԱՌՆ ՃԱՄԱՆԱԿԻՄ ԵՍ ՄԵԼԻՔ ՎՈՒԷՑԱՆՍ
ԵՒ ԿՈՂԱԿԻՑՍ ԻՄ ԽԱԹՈՒՆ ԽԱՆ ԱՊԵՍ ԵՒ ՍԻՐԱԾ-
ՆՈՒՆԴ ՈՐԴԻՔՍ ԻՄ ԵՆԻՍԹՍ ԵՒ ԽԱՀԱՆ ԱՒԵՏՍ . ՈՐ
ԲԱԶՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ ԸՆԵՑԱՔ ԶՏԱՑԱՐ ՄԵՐՈՅ ԵՒ
ՃՆՈՒԱՅ ԻՄՈՑ ՀՕՐՆ ԻՄՈՑ ՄԵԼԻՔ ԲԱՂՏԱՎԱՐԻՆ
ՄՈՐՆ ԻՄՈՑ ՈՐ ՊԱՐՄՊԵՑԻՆՔ ԶՆԵՐ-

ՔԻՆ ՎԱՐԾԳԻՆ ԵՒ ՏՈՒՄՆՔ ՈՒԲ ԶՐԱՄԱՆԴԱԿԻՑ ԶԱ-
ՎԱՑՆ ԶՎԵՐԻՆ ՎԱՐԾԳԻՆ ՇԱՆԵՑԻՆՔ ԵՒ ԶԻՒՄՆԵՆԻՑ
ԶԱՆԱՅՆ ԶՎԵՐԻՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱՃԱՆԻՍ ԵՒ ԶԵԿԵՆ
ՎԵՐԻՆ ՎԱՐԾԳԻՆ ՀԱՆԵՑԻՆՔ ԶՄԱՐՄԵՏՈՒ ԿՈ-
ՄՈՒՐՁՆ ԵՒ ՍԱՎԱՐՍ ՔԱՂԱՔԻՍ ՀԱՆԵՑԱԼԻ Թ ԵԿԵ-
ՎԵՑԻՍ ԵՒ Ի Ա ԺԱՄԱՏՈՒՍ ՄՐԴ ՈՐՔ ՀԱՆԴԻԳԻՔ
ԵՒ ԵՐԿՐՊԱԳԵՔ ՅԱՀԵԼ Ի ՏԵՐ ԱՂԱՋԵՄ ։

Հաճարիս առաջն ժամատուն մի եւս կայ փայտայարկ ։
բայց խիստ հնացերէ եւ վլելու մօտ , ողան նորոգութիւնմը
շոտ հարկաւոր է ։ այս պատուի մէջ մէջ ։ այս պատուի
ու հրկրորդ տաճարն եւս առաջնոյն նմանէ սուրբ Յան
հանեէս Մկրտչի անուամբ . ասօք վիայ արձանադրութեան
նշյլ չերեւիր . միայն թէ արեւմտիան պատոին վիայ խոշոր
առաւերով այս թուականս կայ (Զ թ) . Այս տաճարիս
սեղանի կապուտագոյն վիմարժոր ջրոս կողով պատած տղ
նիւրեւեռագիր ունի . Վանից պարապէն ներս կան նաև
կրկնայարկ սենեակներ , անտեսատուն ոչխարաց եւ տաւա-
րեղինաց ախտոներ եւ երեք հատ սրահ . սրոնց միջէն ա-
մէն կարեւորաց պիտոյիցը համար մաքուր ջուր մը կանցնէ .
Այս նոր շինուածոց շատը մեծիմաստ Աբրահամ քաջա-
քարոզ Վարդապետի աշխատութեամբը շինուած է՝ որ
քսան տարիէն աւելի այս վանքիս վանայհայրութիւն ըրած
էր եւ անցեալ տարի խրբին . ծերութեամբ եւ վշտակիր
տառապանօք առ Աստուած փախեցաւ . որոյ մարմնին
թէ եւ Վանայ Հայկաւանս ըսուած գերեզմանատունն
թաղուելով ՚ի հող ծածկեցաւ , բայց իւր բարի համբաւն
եւ քաղցը յիշատակութիւնն յաւիտեան անմոռանալի է .
Յ անից բոլըրուիքը խորումորներու միջոցներն անտառա-
հիտ է՝ որոնց մէջ կան շատմը ընկուզի , խնձորի , ծիրանի ,

կաղսմախի եւ անպառող շատ փայտեղէներ :

Եյս անտառներուս մէջն է այն յատուկ աղօթատեղին՝
ուր մեր հոգւց լուսատուն զարմանալի ճգնութեամբ Քւ-
կար միջոց 'ի սէր սուրբ կենաց փայտին եւ չայատանին
նոր կենդանութեանը համար աղօթեց . փոքրիկ մատու-
մի է՝ որուն միջի պատարագամատոյց սրբակիր վիմին հա-
մոր կոեն թէ՝ ինքն խել սուրբ Լուսաւորիչ հայրերնին
կանգնած է :

Ա անկա ունի նաև վար ու ցանի համար 'ի նախնեաց
հաստատեալ արտեր եւ դեմական գիւղօրեք : որոց Դար-
դեամբ կ' կառաւարի :

Ա անկա հայաբնակ գիւղ մի է քարաժայռելու մէջը շե-
նուած : որ ունի 23 տուն բնակիչ եւ մէկ քահանայ այս
գիւղիս յատակ եկեղեցի ըլինելուն համար , եկեղեցական
պաշտամունքը մեծ ուսենի ծառ մի ունին գիւղն վերեւ-
անոր տակը կ' կատարեն : Իսկ թէ որ միրտութիւն , պատկ ե-
պատարագ հարիկանորի վերոգրեալ սուրբ Գրիգորի վանքի
կերթան կատարելու , որ բան բաղեի չափ հեռու է գիւղեա:

* * *

Ի մասնաւոր միջուն առ մէջ կանգնաւած
նաց ուրե մել կան ։ առջնոց ն բայց ներկայ քիշառ
առ ուրե մասնաւոր կան ։ մայացաւ քիշ ու զմազգ
առնելուն քիշուաւան ուր ։ Յ ծառակ պատճ տանամք
ու ծառակ ուր ։ առ զմազգ առ ուր ։ առ զմազգ առ
ուր ։ Յ ։ Յ ։ մայացաւած ու զմազգ միա առ քիշ զմազգ
ուր ։ Յ ։ Յ ։ մայացաւած ու զմազգ միա առ քիշ զմազգ

Դ Ա Բ Ո Ւ Մ Ա Ս Ա Ն Ա Ր Ա Յ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Յ Ի Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Ց

Ըստն ցրտահար եւ սովալլուկ բողոք կալաւ երբեմն
առ կատուն փափիկակեաց ասելով, ով մեծի տպերախառ
թեանդ, զամենայն զբարութիւնն վայելես հանդիսա ՚ի
տան եւ յօրանաս իբրեւ զմի ՚ի պայազատաց : Այլ այդ
ամենայն չհամարեայ ինչ հանապազօք ՚ի վնասելոց ոչ զա-
տարիս : գողութեամբ խիբնկեցութեամբ եւ տեսակաւորան-
հաւատարմութեամբ : Անէ կատուն՝ բարեկամ անմեզա-
դիր լեր առ իս . զի այդ ախտ չար ՚չկծծ ծութիւն եւ ժլա-
տութիւն տեամս իմոյ ծնառ ՚ի սրտի իմում . զի նու զամե-
նայն ինչ փակէ եւ արգելու յինէն, որոյ վասն եւ ես ՚ի
կարեւորացն Բանգամ զորի մնացեալ առիջիմ զայն առ-
նել :

Հաւատարմութիւնն մարդկային ընկերութեան մէկ հատիկ ոսկեղջեն կապ մը լինելուն համար՝ թէ պրազան գրեանք եւ թէ բարոյական փիլիսոփայութիւն միշտ դու վասանութեամբ խօսած են այս չնաշխարհիկ առաքինութեանը վրայ. ինչպէս « Լեռ հաւատարմիմ մինչեւ ցմահ եւ տաց քեզ զպսակն կենաց » Յայտնութեան , թ . 10 : Եւ թէ « Լաւ է թագաւորի ունել բարեկամ հանձարեղ եւ

հաւատարիմ . քան զբանակս յաղթական ո Տելեմատ .
Այս գիւղազնական առաքինութիւնն իւր պատուականու-
թեանը համար թէ եւ արժան է ամենայն ոք ունենալ եւ
անով իւր բարոյականը զարդարել . որով միանգամացն փա-
փագելի կլինի թէ ՚ի մարդկանէ եւ թէ յԱսոուծոյ :

Բայց շատ անդամ անխոհեմ տէրիր իւրեանց անզգուշ
վարմունքով իրենց հպատակացը անհաւատարմութեան
պատճառ եղած են , ինչպէս որ վերի դրուած բարոյական
առածի իմաստէն յայտնի է : Ընկերդ եւ հպատակդ շատ
անգամ փորձելէն ետեւ երբ անոր հետ ընկերակից կամ
ծառայութեանդ . մէջ պիտի տանեան նայէ որ վստահու-
թիւնդ . հասուստ լինի անոր վերայ եւ մոսնաւոր սէր ու-
նենաս այնպիսին սիրաշահելու եւ շատ բարեկամաց ա-
ռաջ աղ անոր հաւատարմութիւնն գովելու . ուրկէ ա-
ւելի մեծ հատուցումը շես կարող այնպիսի հաւատարիմ
անձիմը րնելու : Այսպիսի ազնիւ վարմունքով թէ ընկե-
րուան սէր է՝ եւս առաւել կամուրնայ եւ թէ ծառայ է
աւելի հաւատարիմ լինելու ջանք պիտի ընէ հսրկաւ :

Ուրեմն տէր եղող յարգելեաց մանաւ անդ շատ զգու-
շութիւն պիտոյ է՝ որ առկաւ ինչ ինսցութեան համար ի-
րենց հպատակելոց հաւատարմութեանը զնաս չբերեն , փոքր
մի առատարտութիւնը մեծամեծ բարեաց աղբիւրներ կը
բանայ , ինչպէս որ սրբազն առաքեալն կ'վկայէ ասելով
ո Որ սերմանէ առատութեամբ . առատութեամբ եւ հըն-
ձեսցէ ” Բ . Կորնլ . Թօ . 8 . ”

* * *

Հանդից ու մաքանիլ ոչ հազար տար . Նկատուած
շահագուայր ոչ մեծ թուակ առաջարկուէր ու ի
ու յանձնա քա ճաշելու է մասնաւ ան պատճ ընտել
առ մշտաբնել Սարէ Ավագ առաջ ու ոչ խօս
աշխատավ է առ առաջ բան ու առ պատճակ

Այն ինչ սարեկն մօտ յարշտուցած ուստ ուստ
մասն առաջաւա անդր ՚ի բունոյ թա անէր . այդ ի առաջ անդրէ
մաքանիլ ՚ի սաղարտախիտ Ճիւղ ինչ ծառոյ հայր առաջարկ
ուստ ուստ ըզիսյ առեալ դատարէր . մասնաւ պատճակ անձ
նայ

Բաղիսմամբ ոտից թեւոց իւրոց

յոսոց անտի ձայն առնէր ,

Ինքըն երգէր ինքըն խաղայր

սիրով ձագուցըն ոստոսաէր :

Գիշախանձ ագռաւն անգութ

տգեղ քայլիւ մօտ լինէր ,

ափա Զ սրանախմնէծ ատելութեամբ . այդու պահան
ժամանակ զըունավըն ՚ի վեր շրջըրջէր :

Եւս չարարւեստ չողոմելով

զգագերըն արտաքըն կորգէր .

Ա զա Ըզ փափկիկ մարմին այնըն ձագուց

պարտ պատարար պատառէր :

Ա զա Այն ինչ սարեակն ձագուց իւրոց

ըզձայն կականացն լըսէր .

Թուեալ սլանայր ՚ի տար վայրացն

մինչեւ ՚ի բոյնըն հստանէր :

Ա՞հ , աղէտալին նա տեսանէր

արկած ցաւոց եւ կոծէր ,

Զի տենչալին իւրոց սրտին

ազնիւ ձագերն անդ ոչ էր :

Ո՞հ աղէտիս անդէն գոցեաց

մայրն գորով ուրդեսէր .

Եւ տիրական դիմօք նոււաղ

յուսաբեկեալ անկանէր .

Դու դըմնդակ ագռաւ անսուրբ,

յերամս թռչնոց յոյժ տըգեղ :

Փազաղեցեր զերդ ըզ գազան

գ դեռաբուսիկ զիմն ձադեր :

Աւան այն եւ ես մնամ պատրաստ

փոխան գործ ցդ վնասաբեր ,

Դնել տապար իմ անիծից

առ արմատովդ փշաբեր :

Դկենախուզգ առնել զըոն

մարմինդ լըրիւ գիշակեր :

Վմանագործ սոյն ագռաւոյս

են արդարեւ շատ մարդեր :

Որ յափշտակեն զվաստակս այլոց

եւ զտունըս նոցա աւերեն :

Արդարագործ եւ երկասէր

զաշխատութիւնս խոնարհաց :

Վնիզձաբար իւրացուցեալ

խըլեալ հանեն ՚ի ձեռաց .

Եւ յոլովիցս զվարձն նոցին

նա զըլանան անկասկած .

Եւ վրիժառու չարախտութեամբ

ծըծեն զարիւնս անմեղաց :

Զզանդիտեն ամենեւին

յանսուտ բանէն Յակոբեան :

(180)

Ք.է , զրկեալն ՚ի ծէնջ աղաղակէ
յականջա տեառն գօրութեանց .

Յովել Սուախեան նախին աշխեց
Ցիսուստան Վարժարանին Ալաւ :

Ե.ԹԱՆԴԱՐԱՆ ՀԱՅԿԱԶՆԵԱՆ ԴՊՐԱՒԹԵԱՆ

ՎԵՐՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՍԱԼԱՎԱՏՈՒ ՎԱՐԴՑ
ԳՐՉԱԳԻՒՐ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ :

Փառք անսկզբանն եւ սկզբանն ամենայնի եւ գոյացոց
չին բնաւից անվախճան եւ անսահման եացուցչին . սահ-
ման եւ կատարումն բոլոր էիցս , երիցս միակին եղակի եւ
միում աստուածութեան . որ անշարժ գոլով՝ շարժէ զար-
րածս ՚ի կեանս եւ ՚ի փրկութիւն . էլցո կակն եւ կենդա-
նեաց կեանքն , որ անփոփոխ գոլով՝ միշտ յէռթեան անեղ-
ըլն եւ անվայրափակն լրումն բովանդակիչ ամենայնի . որ
յամենայնս է եւ յամենայնէ անհաս է . որպէս ՚ի մասուն-
եւ ՚ի բոլորս եւ ինքն ոչ մասն եւ ոչ բոլոր . որպէս թէ
զմանն եւ զբոլորն զամենայն լինքն ունելով եւ կրէ զա-
մենայն բանիւ զօրութեան իւրց . գերազիր գոլով լու-
զամենայն եւ անհասէ յամենայնէ . որում բան եւ իմաս-
տութիւն եւ լեզու տուեալ բոլոր էիցս , հանցուք օրհնու-
թիւն եւ փառք հաւը եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ այս
եւ միշտ եւ յափառեան

Իսկ չորից աւետարանչացն խորհուրդ բազմաւրինակ
 իմն ցուցմամբ աեսանի . զի ոմանք ասեն թէ՝ չորից Աւե-
 տարանչացն են աւրինակ չորս անկիւնք արարածոց . արեւ-
 ելք, եւ արեւմուտք . հիւսիս, եւ հարաւ . յորս պարտ էր
 քարոզել զաւետարանն : իսկ ոմանց հաջոյ թուեցաւ ըստ
 չորից մշտահոս գետոցն յաղինական աղբերէն յառաջ
 խալացեալ առ . 'ի տիեզերաց ոռոգումն . գրիսն . գեհսն,
 Տիգրիս եւ Լիգրատէս . Եւ սոցա գոլով թուով ուռածա-
 ցեալը . 'ի կենդանական աղբերէն առոքանել զցամաքեալ
 միտս մարդկային բնութեան : 'Նոյն աւրինակ ըստ աեսու-
 թեան Եղեկիլի քառակերպեան աթոռոց՝ Մարդ , Առ
 ոիծ , Եզն , Արծիւ , զանմարմնոցն տէր տեսանելով բազ-
 մեալ՝ 'ի փառացն աթոռ իմանալի ցուցմամբ՝ զինամս բոլոր
 բնութեանս զակնարկումն , որպէս աստուածապէս եւ տիրա-
 բար թերմամբ նշանակէ զլինելն առ հողածինս հրեղինացն
 անմահից . զմահկանացուսն ունել հազորդս եւ եւս . 'ի գե-
 րակատարն հանել . 'ի փառս . վասն զի փառաց թագաւորն
 Քրիստոս փառակից հաւը եւ հոգւոյն սրբոյ , զմերս առնե-
 լով բնութիւն յինքեան միացոյց աստուածութեամբն ու-
 տոցանելով . 'ի որդի դաւանել՝ որ յաստուծոյ հաւը եւ
 որ . 'ի Մարիամայ սուրբ կուսէն անձառ միութեամբ . զոր ա-
 ւետարանականն ուսուցանեն բանք , մինչ . 'ի կատարած հա-
 ւանութեաբն հաւաստալ հաստատ կարքաւք . 'ի նոյն Հայե-
 ցումն յառաքելաւանդ քարոզութիւն . զոր աստուածախոս
 վարդապետութեամբն դրոշմեալ զսուկաւսն . 'ի բազմացն առ
 . 'ի հաւատալ եթէ Յիսուս Քրիստոս է որդին աստուծոյ , ըստ
 կեհն Յովհաննու հաւատալ եւ զկեանս յաւիտենականս
 ընդունել յանուն նորա :

Բատի եւ տեսեալ զսորայն անձառ փրկագործութեան

Խորհուրդ՝ աստուածասէր եւ հաւատարիմ կիմն Դռևիվան-
դայ եւ նորաբողը որդին իւր Յովհաննէս Եւ ետուն գծա-
գրել զսուրբ Աւետարանս յարդար՝ վաստակոց իւրեանց
յիշատակ հոգւոց իւրեանց՝ հաւրն Յովհաննէս սին, Յովհաննէս
ոսկերչին փոխեցելոյն առ Քրիստոս եւ ծնողաց նորին . . .

Եւ պրդ՝ եւ յետինս՝ ՚ի դրչաց եւ անարժանս ՚ի կարգա-
ւորաց սուտ անուն եւ անարժան քահանայ. Գրիգոր՝ հրաման
առեալ ՚ի պատուիրանադիր՝ առաքելական բանէն որ ասէ,
յոր կոչումն կոչեցար ՚ի նմին կացչիր. եւ իմանգիտութեամբ
ստացեալ եւ ոչ պահեալ, այլ ՚ի զբաղանս եւ ՚ի պատրան
անօրէնութեան. զի զորս առի ոչ պահեցի. այլ զմարմենց
զկարիս կատարեցի եւ թափուր եւ ունացի յամենացի բա-
րեաց գործոց մնացի. այլ յուսամ ՚ի մարդասիրութիւնն առ-
տուծոյ զի իմ բազում եւ ծովացեալ մեղացն եւ յանցա-
նացն թողութիւն շնորհեցէ ձեր սուրբ աղօթիւքն ամէն.

Ըրդ՝ գրեցաւ սուրբ աւետարանս յԱստուած արենակ
կղզիս Աղթամար ընդ հովանեաւ ամենայաղթ սուրբ խա-
չիս ՚ի հայրապետութեան տեառն Զաքարիայի ՚ի թուու-
կանութեան հայոց Պ. Ղ. Ը. ձեռամբ Գրիգոր սուկ անու-
եւ անպիտան քահանացի. եւ իմ անընդունակ գոլով յար-
հեստ գրչութեան. եւ բազում մեղացն յնորիւք պաշ-
րեալ. այլ տեսի զի իմաստագ եւ զսէր նոցա՝ զօր ունին առ
հոգեւորս, ըստ իմում կարի զոր պարզեւեաց ինձ մարդասէր
հոգին, յանձն առի եւ ամենակարող զաւրութեամբ նորին
կատարեցի բազում աշխատանոր եւ անարժան ձեռամբ
ստոյի եւ յընտիր յաւրինակէ. կենօք տառապանաց եւ
բազում պանդիստութեամբ, ՚ի դառն եւ ՚ի վշտարեր ժամա-
նակիս, որ կամք ընդ հարկի . . . ազգին նետողաց,

Այսուհետեւ յաստուածային բարութենես եւ յամենայի սեղանոյն եւ որք պատահիք ամայ տեսութեամբ կամ ընթերցմամբ յիշեցէք 'ի սուրբ եւ 'ի մաքրախայ յազօթս ձեր զյառաջ յիշեցեալսն

Յաշտս Արշաւանաց Ե- ՏԵՇԻ ՊՐՈՒՐԱՎՄԻՆ ԹՎԱԿՏՎԱՂԱՆ-ԼԻ ԽԱՆԻՆ
ԸՆԴ ՕԱԽԱՆՈՒ, 'Ի ՌԱՎՈՒՆ ԵՎԻՇԵՐԵՌՈ. ՀԱՆԵՄԼ 'Ի ԳՐԱ ԱԲ-
ՐԱԿԱԽԱ- ԿԱԲԱՂԻԿՈՒ-ԵՐԵՐԵՏԻ :

Եւ սկսաւ այնուհետեւ տեսանել զպատրաստութիւն իւր, վասն պատերազմի. եւ զատոյց զամենայն ծանրագոյն կարասին. այսինքն զմեծամեծ վրանսն, զգերիսն, եւ զայլ անօգուտ զպատերազմօզն եւ զուհիսն եւ ընդ Գևդանայ ծովուն եզերովն խաղացցց գնալ 'ի Դաւրէժ. եւ ինքն մնաց արիական պատերազմականօք տասն եւ ութ հազարաւ. եւ ընտրեաց իւր աեղի բանակի եւ վրանի զբլուր մի բարձ- րավանդակ. որ 'ի հեռոց անուանիւր (ախի թէպէսի) . ան- դըր հարեւալ զիքանս իւր, ամրացցց զբոլորս բլրոյն քարէ կարկառիւ, իբրեւ զփրգունս կիսագունդ կիսագունդ 'ի չափ երկուց կանգնոց զբարձրութիւնն եւ շատ պատճէ. զոր այլազգիք (մէթէրիս) անուանեն . զի թէ հանկարծակի եկեցեն Օսմանցիքն անտի կարիցեն պատերազմիլ ընդ նոսա հրահանելեօք՝ կամ այլով պատերազմական զինուք . եւ այսպէս զբոլոր բլրին երիցս եւ չորիցս շրջապատեաց :

Եշտամթ օրն եհաս Քօբրուլիւ օզին զօրօք իւրօվք Ալպարանու վերին կողմանց եւ էջ 'ի ստորոտն Արայ լե- րան յանդիմսն Եղիսավորդու. յոր եւ ելեալ (չալխաճիքն) րնդ դէմ միմեանց դիալան յիրար, եւ անկեալ յերկուց կողմանց սակաւ դիակունք 'ի բաց կացին 'ի միմիսնց . Զգիշերն ամենայն աշխատեցան պարփեքն վասն ջրոյն

պատրաստութեան եւ որ ինչ ոչխար եւ այծ ունէին՝ զե՞նին եւ տիկս հանեալ ջրով լցին . նոյն պէս եւ զայլ ջրի ամառն լցուցեալ պատրաստեցին 'ի բլլին՝ զի հեռի էր գետն զանկի, իբրեւ ձիոյ արշաւանս երկու յետուատ կողմանէ եւ առաջի նոցա զօլք թուրքաց :

Պատրերակն իշխան եւ խոփորած անհնարին :

Վեծ են գործք Աստուծոյ եւ յոյժ խոր են խոր հուրդք ամենակալին եւ նվէ այն 'ի հողեղինաց, որ կարիցէ քննել կամ վերահասու լինել . սքաշանամ ես եւ հիացումն ունի զմիտս իմ : Բարեկ հրաշխն աստուծոյ եւ արդար իրաւանցն արարչին. զի յայնմ վայրի եւ 'ի նոյն տեղի, յորում 15 տմաւ յառաջ 3 զօրագլուիք 300 արարք 15000 Պարսիկս կոտորեցին եւ արեան ճապաղիս դիաթաւալ լնդ ելեսս դաշտին զգէշ մարդկանց արկին կերակուր լինել գաղանաց եւ թռչնոց, նոյն գունակ եւ զարիտուրն փոխարինաց հատոյց ամենազօրն . զի յետ շաբաթուն յաւուրն կիւրակէիյերըրդդ ժամէ աւուրն սկսան պատերազմիլ. մեծ խանն արիական թահմազ, մինչ պատերազմէին, զզօրս իւր սակաւ ցուցեալ որպէս թէ երիս գունդս հաղարականս թռւով . այնպէս՝ զի առ ոչ ինչ համարեալ Օսմանեանց զպարսիկս վասն սակաւութեան՝ իսկոյն հրամայեցին բանակին իւրեանց բառեալ զկարասին եւ ենիչերիքն հետեւակ առաջի, եւ (լոդին) զկնի. որպէս ասի յոմանց թէ սակաւ (լոժ) սւնէին . իսկ ես տեսի զ 40 եւ զկնի (լոդին) հեծեալքն եւ 'ի միջի իւրեանց ռեբարեր Ապտուլահ փաշայն եւ թէմիւրն, Մուստաֆած, եւ Փօլատն. այլ եւ քեօն չափուշն, որ եւ պարծեցալ էր 'ի նոյն

գիշերին , թէ զբաց են պարսիկն . յուսս երիվարաց խմոց տամ առաթուր կոխել զնոսա : իսկ ՚ի խմբիլ պատերազմին՝ որովհետեւ վասն սակաւութեան պարսից զօրաց պատրեցան Օսմանցիկն եւ հեռացան ՚ի առորոտէ լերինն արայի , եւ դիմեցին ՚ի վերայ պարսիկ զօրացն . նոցա խօյս տուեալ սակաւ սակաւ հեռացուցին ՚ի լեռնոտէ անտի եւ ածին միջեւ Եղիսարտայ դաշտն . ապաս ելեալ ՚ի ձորոց ՚ի կողմանց երեւանու զօրք պարսից որպէս առեն թոււվ 18000 եւ թէպէտ այնքան էին եւ զունդ զունդ կազմեալք . բայց հայէին ՚ի հեռաստանէ եւ ոչ պատերազմէին . զի ոչ ունէին հրաման ՚ի խանէն : այլ միայն Յ գունդն հաղարական զոր յառաջ կարգեաց խանն՝ նորա պատերազմէին : իսկ ինքն խանն՝ ըստ արիական սովորութեան իւրոյ կարգէր եւ յօրինէր եւ յորդորէր , եւ զիւր հրահանելիքն յաջմեւ եւ յահեկէ եւ ՚ի մէջ տեղաց տեղաւորէր . նոյնպէս եւ զամապարակսն , որք են մեծամեծ (Յո-քանինէր) , ամէն ուզոյ վրայ մենմի : Այսպէս նախ զմեծ (Յօդի-ըն) ետ ձգել եւ զամապարակսն եւ խմբեցան ձակառ առ ձակառ . . . Ականալ յերրորդ ժամէ աւուրն մինչեւ ցհին գերրորդ ժամն հրով եւ հլահալելեօք պատերազմեցան : Օսմանցիկն Յ (Յօդի) միայն կարացին ցգել . իսկ Պարսից կողմն թուի 300 եւ այլ աւելի ձգեցին եւ զամապարակներն զամենայն եւ ձեռաց (Յֆանէ) բազում : Ապա յանկարծակի խանն հասաւ ՚ի վերայ թօփխանէին , առ ժամայն ՚ի փախուստ դարցան Օսմանցիկն . եւ Պարսիկն զկնի կոտորելով հասուցին զմի ծայրն ՚ի կողմն արայի լերան եւ զմի ծոցըն ՚ի կողմն Աշտարակու . իսկ զմիշինն հանդէպ Յովհանայ վանից Կարբու եւ Մուղնու . որ եւ թուի թէ քազում էին Քարամիթեալքն ՚ի ձորն Քարահ գետոյն , քան . թէ ա-

բով սպանեալըն . որ եւ զօրավարն նեցա զ . Քեօթրիիւ օպուն
ժերբակաղ արարին վասն ոչ ժուժերց 'ի վերայ ձիոյն՝ ան-
կաւ . 'ի վերայ քարի եւ կարեվէր վիրաւորեցաւ դլու ին եւ
մերձ էր 'ի մեռանին՝ գլխատեաց զնա անարդ յետին պար-
սիկ մի եւ երեր զզլուին առաջի խանին . Եւ յոթամ
առեղեկացաւ յեկեալ թուրքադ թէ սէրասքէր Ապտու-
րահ փաշային է այն գլուխ . խիստն խիլայեաց զբերողն եւ
խոստացաւ այլ եւս խիլայու զի թէ եւ զմարմինն բերցէ .
որ եւ խոկոյն գտեալ բերեն . եւս տանիլ 'ի Ապրի եւ դե-
ղազարդեալ եղին . 'ի դագաղն եւ հասուցին 'ի Վարս եւ
անդ թաղեղին . ոյլ եւ զՏամաթ Մուստաֆայ փաշացն ըս-
պանին 'ի նոյն պատերազմն . եւ զնա եւս գտանիլ . եւ դե-
ղազարդեալ յղեաց ԽԵրեւան . եւ անդ թաղեցին 'ի մէջ նոր
(Ճամուն) . եւ ոյլ երկու թուրով փաշայք . 2 առնաւու ու եւ
պօշնախ մի , որպէս պատմեցին զորս սպանին . Եւ այսպէս
մեծ կոտորած առնելով հասուցին զմի ծայրն վերի կող-
մամբն մինչեւ յարրաչայ (որ է Ախուրեան գետն Անը) .
եւ զմի ծայրն վարի կողմամբն յասարուով Արագածու կըր-
կին մինչ 'ի նոյն գետն . խոկ յետ կոտորածին հանդես ա-
րար եւ ես 'ի թիւ արկանի լազպանեսլոն , եւ գտին 40000
խոկ 'ի պարսից յոյժ ասկաւ

Խոկ յետ երից աւուրց գնացի ես արուապ Արքահամ հո-
գեւորս 'ի անուութիւն Խանին 'ի կողմին Եղիլարդայ մեծ
քլթցն (Մուրատ թէ փէ) անուանելոյ եւ հանդիպեցայ զիա-
կանցն սկսեալ յԱշտարակու յանդէն մինչեւ ցԵղիլարդ .
անթիւ բազմութեան սպանելցն դեռ եւս կային ոմանք
կենդանւ . որ եւ խուզէին պարսիկն զայնպիտիքն 'ի սպա-
նանել . որպէս եւ անցի աչօք իմովք մինչ զընայի 'ի ձա-
նապարհին . 'ի վերայ հասի հայոյ միոյ կիսամեռ մինչ կա-

Տ (187) մահացուցանել թափեցի 'ի ձեռաց եւ բառնալով՝ 'ի մէին մահացուցանել թափեցի 'ի ձեռաց եւ բառնալով՝ 'ի վերայ գրաստու ետու տանել յԱշտարակ. պատուեր ետու քահանային հոգ տանել, որ եւ գտեսալ զառողջութիւն մնաց անդանօր :

Այս անդամոր՝ Ա. Ելես բազում վիրաւորք՝ որք զերծան, ՚ի պատերազ-
մէն եկին յերկրորդ օրն ՚ի սուրբ յեղածիածին, թուրք, հայք,
Հոռոմը, առնաւուաք. Եւ բազմաց զեղ սուել ետու Եւ
գիշերով զատաձիկն ուղղեցաք յԵրեւան. իսկ մերայինքն
Եւ յուշիք ոմանք մեռան՝ Եւ ոմսնք զառողջութիւն գտեալ
գընացին ուր Եւ կամեցան :

የተሸጠው ተስተካክለሁ እና የሚከተሉት ስምዎች
የመሆኑን የሚከተሉት ስምዎች ተስተካክለሁ እና የሚከተሉት ስምዎች
የሚከተሉት ስምዎች ተስተካክለሁ እና የሚከተሉት ስምዎች

Աստիլ միայնիկ
Ողել արնգաւ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԱՐՄԵՆԻԱ

Այրունակ է լոյս
Եթաթափայլ ծագ է լոյս
Ճեպէ խաւար եւ տայ խոյս.

ԸՆԿԱՆ ՏՐԻՎՈՐ

Ցացը է մեղմիկ
Հետին հնագոռն

Եղայի բանոց է առաջ առաջ առաջ առաջ առաջ

Հրեշտակն քնոյ անիլան
Տախոնցելոցըն վախճան.

Խանդակաթ մայրիկ

Մանուկ դերանիկ

Ալրում ՚ի գիրկ

Ոչէ օրօրիկ .

Ասէն . Յ . Թօքիսիբէսն Աշմէտք

Ժամանակութիւնը Վ.

Վարդուհան

Նմանիերպութիւն Տեռն մերս և էւշն ՅԻՍՈՒՍԻ
ՔՐԻՍՏՈՍԻ . Առեւլ ՚ի հւագոյն յեռագրացն Հոգիմանեցոց :

Ի ժամանակիս մերում յայտնեցաւ, եւ տակաւին է առ
մեզ՝ այր յատկացեալ առաքինութեամբ . որ անուանի
ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ : Ամբոխ ժողովրդոց համար է զնա
մարգարէ ծամարտութեան : Աշակերտք նորա արժանաւու-
րեցուցանեն զայրս զայր լինիլ որդի Աստուծոյ : Որ յա-
րուցանէ զմեռեալս, բժշկէ զամենայն ցեղս ցաւոց բանիւն
իւրով միայն (1) :

Եւ է այրս այս մեծ՝ եւ վեհապատիւ տեսլեամբ՝ այն-
պէս, զի ով ոք զնա յանկարծ տեսանէ, զգայ լինքեան՝
ունել զպատիւ առ նա խառնեալ երկիւղիւ :

Եւ է յատուկ կազմուածովն, հերք դլիսոյ նորա՝ է զոյն

(1) Այս նոյնիւ լենտուլս անսան հոռովայեցի իշխանաւորին մէն
հրետափանեն ՚ի հոռովլ ծերուիս-պին ի' լիրէ . որ հոռվայի նանգա-
բանի մէջ արյանագրած գանուելը՝ Ռուսերէն ի' լիրագմանու-
ութիւն ունէ Հոյ լուր (1784) .

հատունացեալ կազնոյ, եւ մինչ յականջն հարթ, այսինքն
հաւասար, անտի մինչեւ ցծայրսն զոռուզ, որք են ամուղք
փայլունք, որիք եւ տարածին զուսովն . եւ 'ի միջակիտէ
գլխոյն անջատին առ յերկուս կողմունսն ըստ սովորութեան
նազորացւոց : Ճակատն հաւասար թարզ գողելց, այսինքն
կնմձելց, որպէս եւ դէմք նորա ամենայնիւ մաքուր . յու-
րում ոչ գոյ ամենեւին քիծ կամ արատ, զարդարեալ գե-
ղեցկադիր կատարելութեամբ : Ունքն եւ բերանն գեղեց-
կայարմար . գոյն մորուացն՝ որպէս զհերս գլխոյն՝ թանձ-
րագոյն . սակայն ոչ երկայնս . որոյ ծայրն երկուացեալ
անջատմամբ : Հայեցուծք նորա հանդարտ՝ պարփակեալ
յինքեան մեծութիւն կատարեալ մարդց : Աչք նորա 'ի
գոյն երկնային բարեհաեաց եւ զուալթուն . 'ի քարոզու-
թիւնն հանդարտ եւ բաղցր, բոյց չափաւորեալ ահարկու-
թեամբ : Ինքն զրւարձադէմ եւ ուրախալի՝ թարց խզելց
զմեծապատռութիւնիւր . գրէթէ ոչ ոք տեսանէ զնա 'ի ծի-
ծազս, այլ յար տեսանեն զնա 'ի լացս : Չեսք նորա բա-
րեախորժ տեսլեամբ : Ոչ բարբառի բազումս, սակայն
խօսակցութիւնք նորա հանտառունք : Միով քանիւ՝ այրս
այս երեւի գոլ յատկացեալ յամենայն որդւոց մարդկան
եւ 'ի նմա տեսանի ծշմարտութիւն, յորում ոչ գոյ նեն-
գութիւն » :

Վրդ՝ կերպարանս այս, մարթ է հաւասարել ըստ նմա-
նութեան դաստառակի Փրկչին մերոյ առաքեցելց 'ի նմա-
նէ՝ յորժամ շրջէր 'ի վերայ երկրի, առ Արգար արքայն
Հայոց . . . 'ի ձեռն այսու ամենեթեան տեսանիցն թէ որ-
պէս նմանութիւն երկնաւոր արարչին մերոյ՝ ըստ մարդ-
կութեան է կատարեալ, նոյնպես եւ աստուածութիւն նորա
է խսկութիւն կամ էութիւն կատարելագունեղ :

Յունիս ամսոյ հանելը մի որ է բնուածօթ. Արժոյ բանափեռն ունի
հետեւ առաջ ինքը ված ծառը առ մէ յանք եւ ինտէն, որ
ինքին մէջ յա հրադարանին :

Ե խողովակ երիայն եւ նեղ
Ճարասարաշէնն այն թնդանօթ.
Յինքն կըրէ հուր եւ վառօթ
Մինչ յարձակի առնէ դըզորդ
Թէպէտ անշոնչ եւ անհաղորդ
Ծաշաւորաց յազթօղ զօրեղ :

Մ. Ք. Փ.

Հանելը :

Ամ նկնաձեւ թերթ անպիտան,
հընչել հողմոց վէտ վէտ խաղամ,
Օ իս ժողովնն պրտուեայ յաման,
առարեալ մատնեն ՚ի րով կենդան
Վնդ փափրսեալ լինիմ ոստայն,
ընդ փորսոփս շրջեալ վեր գամ :
Վնցեալ յարուեսս պայծառանամ,
աստիճանաւ վեր բարձրանամ :
Իւեւ վաճառք պայծառանան,
յերկրէ յերկիր շոյտ ընթանան :
Ճոխ թագաւորք որեարք փարթամ,
զիս պարփակեն իւրեանց անձամբ :
՚իտաճարին Տէրունական,
ես յերձաւոր եմ սրբութեան :
Վնունն իմ զոյտ բառիւ յօդի :
յատկացուզիչ ընդ ըն կերի :

ԱՆՁՆԱՆՈՒԵՐ
ԳՈՐԾԱԿԱՎՔ ԸՆԿԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ

ՎԱՆ. Պ. ՄԿՐՏԻՉ Տ. ԱԹՈՎԵԱՆ 'ի գրանոցի Վասպուրական
Արծուոյն :

ԱԱԼԱՐԾԱՊԱՏ, Գրիգոր Աղա Տ. ՄԿՐՏԻՉԵԱՆ Մա-
լեցով :

ԱԱՐԻՆ, Խաչատուր Խան Տ. 'ԱԵՐԱԽՍԵԱՆԴ Եւ միանդամայն
գործակալ Տարօնոց Եւ Առուսաստանի Հայոց :

ՏՓԽԻՄ. Հքեղարուեստ Յովհաննէս Աղա Բաբաեան Քա-
թանեանց :

ՏՐԱՊԻՉՈՆ. ԷՂԱՃԱՆ Աղա Յովհաննէսեան :

ՊՈԼԻՄ. Պ. Յակովի Աղուանեան Վանցի 'ի Պաշտամի Խան
ԶՄԻՒՌԻՆ. Պ. Սարգիս Տէր Մարգարեան Վանանդեցւոյ :

ԲԵՐԻՄ. Յովհաննէս Աղա Միսաբեան :

ԱԱԼԱՄԱՍ, Յակովի. Միրզայեան Մէլիք Յակովեանց,
միանդամայն գործակալ Պարսկաստանի Հայոց :

ԳԻՆ ՏՐՄԵԿԱՆ ԸՆԿԵՐԱԳՐՈՒԹԵԵՆ ԿԱՆԽԻԿ
Ի ՎԱՆ, 'ի Ապրին, 'ի Մուշ, 'ի Բաղեշ, 'ի Տրապիզոն 2 ու
կէս Օսմանցի քսան զուրուշնոց արծաթ Մէծիտիէ :

Ի Պօլիս, 'ի Ջմիւռին, 'ի Բերիա, Երեք արծաթ քսան
զուրուշնոց Մէծիտիէ :

Ի Մուսաստան Եւ 'ի Պարսկաստան, այսինքն 'ի Տփիս,
ԱԱղեքսանդրաց, 'ի Վաղարշապատ 'ի Դավթէժ Եւ այլն,
ըլր արծաթ Մանեթ :

Գին միոյ տետրակի 7 զուրուշ. Ճանապարհին ծախքը
խմբագիրը պիտի վճարէ :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆԴԵՍ ԱՍՏՈՒԱԺՊԱՍՏՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑ ԱԾԵՆ ՀԱՐՑ	
ԵՐԱԿ-ՀԻ ՏԵՇ ԱՄԿՈՒ ԱՐՔ-ՆԱ-ԳՈՒ ԿԱ-ԲՈՒ-ՀԻ- ՀԱ-ՅՈՒ 163	
ՀԱՆԴԻՍԱԲԱՆ ՀԱՅՐԵՆԱԾԵՆ ԱՌԱԲՈՒՆԵԱՅ ԲԻ ՍՄԲ-Պ Բ-ԳՐ-Պ-Ն-Կ ԱՎ-Մ-Դ-Հ-Հ-Հ- ՊՐ-Յ Հ-Յ-Յ 168	
ՏԵՍՄԱՐԱՆ-Բ ՀԱՅՐԵՆ-Լ ԱԾԵԱՐՀԱՅ Ա-Ե-Ն-Պ-Պ- Ա-Գ-Գ-Գ- Վ-Ե-Ն- 171	
ԲՈՒՐԱՏԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ Ա-Ե-Ն- Հ-Ե- Ա-Պ- 176	
Ա-Ե-Ն Ս-Ր-Ե- Ե- Ա-Հ- 178	
Կ-Ի-Պ-Ո-Ն- Գ-Ի- 175	
Թ-Ա-Ն-Գ-Ա-Ր-Ա-Ն Հ-Ա-Յ-Ա-Զ-Ե-Ա-Ն Դ-Պ-Ր-Ո-Թ-Ե-Ա-Ն Վ-Ե-Ր-Հ-Բ-Ա-Ն- Ա-Ե-Ն-Պ-Պ- Վ-Ե-Ն- Գ-Ե-Զ-Գ-Ե- Ա-Ե-Պ-Ր-Ո-Ն- 180	
Յ-Ա-Ն- Ա-Ր-Հ- Ե- Խ-Ե- Պ-Պ-Ե-Ր- Վ-Մ- Թ-Ա-Կ-Յ-Ն- Ն-Ե- Ի- Ը-Ը Օ- 183	
Բ-Ա-Ն-Պ-Ե- Հ- Ա- Ա- Վ- Գ- 187	
Ն- Ա- Ե- Ե- Հ- Ս- Ե- Փ- Հ- Յ- Ա- Ս- Ա- 188	
Ք-Ր- Ո- Ս- Ա- Ս- 190	